

ԲԱՌԵՐՈՒՆ ՄԻՒՍ ԵՐԵՍԸ

(Գ)

ԱՆԴՐԱՆԻԿ ԿՈԱՆԵԱՆ
ՅԱՌԱԶԱԲԱՆ

ԵՂԵՌՆԻ 80-ԱՄԵԱԿ
ԵՒ ՄԱՀՈՒԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայոց Ցեղասպանութեան 80-ամեակին նուիրուած Հայ-
կազեան Հայագիտական Հանդէսի այս բացառիկ հատորով՝ մեր
ընթերցողներուն կը ներկայացնենք Եղեռնի ահաւորութեան հետ
առընչուող կարգ մը բառեր, կեանքին դէմ գործուող արարքներ,
կեանքը խլելու ձեւեր արտայայտող միտքեր, մահուան ընկերակ-
ցող երեւոյթներ, եւն.։

• Մահը միշտ առկայ եղած է Նախամարդուն ենթագիտակի-
ցէն ներս։ Նախամարդը բնական մահը, այսինքն՝ բնական սպա-
ռումով վախճանած կեանքը, շատ բնական ձեւով ալ ընկալած է։
Նախամարդը մահուան գաղափարին հետ սկիզբէն հաշտ գտնուած
է, երբ արդէն նկատած է, թէ իր շուրջ ամէն ինչ վերջ ունի, ինչ-
պէս ճիւղէն ինկող հասուն պտուղը, թառամող ծաղիկը, գարնան
յաջորդող ձմեռը։ Ապա նկատած է նաեւ, որ շրջապատուած է գի-
շակեր գաղաններէ, սողուններէ, օդի, ցամաքի եւ ջուրի տեսակ
տեսակ մարդակեր անասուններէ։

Հետեւաբար Նախամարդը բնական գտած է, որ իրմէ հսկայ
կամ զօրաւոր ազդակները զինք բզկտեն, օձերը զինք մահացու
խայթեն, ժայռերը կամ երկրաշարժները զինք ճգմեն, գետերն ու
հեղեղատները զինք ջրամոյն ընեն, հրդեհները զինք այրեն ու
շանթերը զինք կայծակնահար ընեն։

Նախամարդը, եթէ իսկ ներկայ մարդկութեան բաղդատ-
մամբ՝ աւելի յաղթանդամ եղած է, բայց ան վիթխարի մարմին-
ներու դասակարգին չէ պատկանած։ Մինչեւ օրս վիթխարի մար-
դու կմախք կամ ոսկրոտիք չեն յայտնաբերուած հողին ընդերք-
ներէն։ Նախամարդը, միւս արարածներէն ո'չ աւելի հուժկու,

ո'չ ալ աւելի երկարակեաց ըլլալով, շուտով համակերպած է մեռնելու իրականութեան հետ: Խելքը, որ հոգիի անմահութեան հետ՝ մարդ արարածին վայելած երկրորդ առանձնաշնորհումն է, զինք դարձեալ մղած է խոնարհամիտ եզրակացութեան. «Պիտի մեռնի՛ս»:

Պիտի տեսնենք, որ մահուան գաղափարը ներգոյ է նաեւ «մարդ» բառին ստուգաբանութեան մէջ:

• Հակառակ մահուան հանդէպ այս փիլիսոփայական համակերպումին, Նախամարդը իր (ըսենք) արժանապատուութեան առաջին վիրաւորանքը կամ ընդվզումը զգացած է երբ ականատես եղած է մարդասպանութեան, մարդու մահուան՝ մարդու ձեռքով, երբ մարդու կեանքը ընդհատուած է ո'չ թէ բնական մաշումով, այլ ուրիշ մարդու կողմէ գործադրուած բռնութեան արարքով, սպանութեամբ: Եւ այն օրէն ետք՝ Մարդը նոյն մարդը չէ այլեւս: Սպանութիւնը, զանազան տիտղոսներու տակ, իր բարքերուն մէջ մտած է: Այդ տիտղոսներէն մին՝ ինքնապաշտպանութիւնը եղած է:

Նախամարդուն քով, ինքնապաշտպանութիւնը արդարութեան ամէնսէն նախնական արտայայտութիւնն է, մանաւանդ այն օրերուն երբ իրաւունքը աւելիո՛վ զօրաւորին կողմը եղած է:

Ինքնապաշտպանութեան կամ վերապրելու բնագդին կը պատկանի մարդակերութիւնը, եւ հետագային՝ բագիններուն առջեւ աստուածներուն նուիրուած մարդազոհութիւնը: Մարդը իր կուռքերուն մա՛րդ զոհած է ինքզինք պաշտպանելու համար անոնց զայրոյթէն: Աստուածներու զայրոյթին արտայայտութիւնը նկատուած են բնութեան պատուհասները, երաշտը, երկրաշարժը, մարդոց եւ անասուններուն համաճարակը, ձախող բերքը, պարտութիւնները եւն.:

• Սակայն ինքնապաշտպանութեան կամ պաշտամունքի համար կատարուած «մարդասպանութիւնէն» անցքը դէպի պատժական սպանութիւն՝ իրը յանցանքի փոխարէն մահապատիժ կամ իրը պատժամիջոց, արդէն արտայայտութիւնն է մարդուն մէջ ընկերային եւ հոգերանական նոր յեղաշրջումի մը, որ առընչուած է յանցաւորութեան գիտակցութեան եւ կարգ մը իշխանաւոր մարդոց վերապահուած մահապատիժ տալու իրաւունքին հետ, ըստ որուն՝ յանցաւոր մարդը կընայ սպաննուիլ՝ սպաննելու իրաւունք ունեցող իշխանաւորին կողմէ, որ յաճախ եղած է ցեղապետ մը,

քրմապետ մը կամ աւելի ուշ՝ թագաւորը։ Իսկ յանցաւոր մարդը ան է, որ կը վտանգէ անոնց անձերը, իշխանութիւնը, երկիրը, երկրին օրէնքները, իրաւունքները, եւն։ Այս պարագային՝ «մարդասպանութիւն»ը ընդունուած է յանուն խմբական ինքնապաշտպանութեան։

• Ինքնապաշտպանութեան բնագդին ամէնէն մօտիկ եւ անոր վրայ սունկի պէս ծուռ բուսած միւս զգացումը՝ տիրելու, տիրանալու, տիրապետելու բնագդն է, որուն կ'ընկերանայ նախանձը։ Այս պատճառով՝ Աստուածաշունչի առաջին էջերուն մէջ, Մարդու ստեղծագործութեան առաջին տեսարանը կը բացուի Կայէնի եւ Արէլի եղբայրասպանութեամբ։

Նախանձէ կամ տիրապետելու կիրքէն մղուած այս սպանութիւնը արդէն չի պատկանիր ո՛չ պաշտամունքային դրդապատճառներու, ո՛չ ալ ուղիղ ըմբռնուած ինքնապաշտպանութեան։ Այս սպանութիւնը «բնական» կոչուած օրէնքին մաս չի կազմեր, այլ արդէն իսկ արտայայտութիւնն է ուրիշ օրէնքի մը, որ յետագային պիտի կոչուի «անտառի օրէնք», ուր մարդը մարդուն գայլ պիտի դառնայ եւ մարդը մարդ պիտի սպաննէ ինքնապաշտպանութենէ դուրս պատճառներու համար։

Այս «անտառի օրէնքը» գոյութիւն ունեցած է նո՛յնիսկ հոն ուր անտառ չէ եղած, նո՛յնիսկ անապատներու մէջ, նո՛յնիսկ Տէր Զօր……։

ԼԵԶՈՒՆ՝ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԿԱՆ ՏԱԳՆԱՊՆԵՐՈՒՆ ԱՐՁԱՆԱԳՐԻՉ ՄԵՔԵՆԱՆ

Պաշտամունքի, ինքնապաշտպանութեան եւ ոճիրի համար կատարուող սպանութեան զանազան պարագաները արտայայտելու համար, մարդը բոլոր դարերուն ընթացքին եւ խօսուող մարդկային բոլոր լեզուներով կերտած է բառեր, ստեղծած է բառամթերք, որոնք արտայայտած են սպանութեան կարելի բոլոր եղանակները, իրենց բոլոր նրբերանգներով։

Մարդը, յաջորդ հանգրուանին, նոյնիսկ դադրած է նոր բառեր ստեղծելէ, ասոր փոխարէն՝ իր նախահայրերուն կերտած հնագոյն բառերուն իմաստը յեղաշրջած է դէպի կիրարկումի աւելի վայրագ արտայայտութիւնները։

Այսպէս՝ մարդասպանութիւնը անհատէ անհատ կատարուելէ ետք, հետզհետէ գործադրուած է խումբէ խումբ, ժողովուրդէ

ժողովուրդ, պետութենէ պետութիւն։ Բառերն ալ հետեւած են իմաստի չարացումին եւ մարդասպանութիւնը արդէն հասած է Ցեղասպանութեան։

• Մեր նպատակը՝ այդ բառերը ուսումնասիրել է։ Մեր իմաստաբանական համառոտ ուսումնասիրութիւնը հաւատարիմ պիտի մնայ մեր աշխատանքի նախորդ ոճին⁽¹⁾։

Մեր հետազօտութիւնը նկատի պիտի առնէ անգա'մ բառերու շիջած նշանակութիւնները։ Պիտի մեկնի անոնց սկզբնական պատկերէն, զոր նախամարդը կազմեց՝ կացութիւն մը առաջին անգամ բառով արտայայտելու պահուն։

Մենք պիտի փորձենք (ինչպէս «սուլք» բառի պարագան ցոյց կրնայ տալ), հաւաքել, համազբել եւ խճանկարի պէս՝ իրարու ընդելուզել հին ժողովուրդներու լեզուներէն վերապրած բառարմատներու պատառիկները եւ այդ լեզուաբանական մասնիկները իրարու բաղդատելով, փորձել վերարծարծել տուեալ բառի մը նախնական կորած իմաստը։

Բառերը, զորս այս յօդուածին մէջ կ'ուսումնասիրենք, ընտրեցինք Եղեռնի դիտանկիւնէն, հաւատարիմ մնալու համար այս հատորին բովանդակութեան։ Բնական է, սոյն բառերուն ցանկը սպառիչ չէ։

Մեր առաջին փունջը կը քաղենք մեր լեզուին բայական աշխարհէն։

Ա. ՄԱՍ

ԶԱՐԴԵԼ - ԶԱՐԴ

«Զարդել»ու անմիջական իմաստը սպաննել չէ։ Ան կը նշանակէ «ամբողջութիւն մը կտորի վերածել», ինչպէս լման հացը, մսեղէնը, եւն. մանրել։ Այսօր իսկ կ'ըսենք «ապուրին մէջ հաց ջարդել»։

Իմաստի աճումով՝ «Զարդելը», այսինքն՝ ամբողջութիւն մը բեկորի վերածելը կատարուած է, ո՛չ թէ որեւէ ձեւով, այլ զայն իր յօդակապերէն անջատելով։

Երբ այս սննդական անմեղ աշխարհէն՝ «Զարդել» բայի միտքը տեղափոխուած է դէպի մարդկային աշխարհ, «մարդ ջարդել» նշանակած է ո՛չ թէ պարզապէս սպաննել, այլ բառին սեղմ

առումով, զայն սպաննել անոր յօդակապերը քակելով, անոր մարմնին յօդերը մէկ մէկ իրարմէ բաժնելով, ինչպէս անմեղ փոքրիկ մը կ'ընէ իր պուպրիկին հետ:

Հայոց Զարդին պարագային, «անմեղ փոքրիկը» Պետութիւն մըն էր, իսկ անոր բգկտած «պուպրիկը»՝ Ազգ մը: Հայոց Զարդը կատարուեցաւ ո՛չ թէ միայն հայ սպաննելով, այլ ժողովուրդ մը անջատելով իր երկրէն, մարդիկը իրենց տուներէն, տուները իրենց ընտանիքներէն եւ ընտանիքները իրենց զաւակներէն:

Հայ կարաւանները թուրքիոյ չորս ուղղութիւններով գէպի աքսոր զըկելը հարազատ պատկերացումն է «ամբողջութիւն մը բեկորի վերածելու» միտքին, որ իսկական բնորոշումն է «Ճարդ» բառին:

ԿՈՏՈՐԵԼ - ԿՈՏՈՐԱԾ

«Կոտորել» եւ «Ճարդել», իրենց նախնական իմաստին մէջ հոմանիշ են իրարու: «Կոտորած» բառին ստուգաբանական մեկնակէտը նոյնն է «Ճարդ» բառի իմաստին հետ: Ինչպէս որ «Ճարդել» սկզբնական շրջանին չէ՝ նշանակած սպաննել, նոյնպէս ալ «Կոտորել»ը: «Կոտորել» պարզապէս նշանակած է առարկայ մը մասերու բաժնել, կտորներու վերածել:

«Կոտոր» բայարմատը կը նշանակէ կտոր, պատառ: «Կոտոր»ը իրերու, առարկաներու կոտորն է, բուրդի, մազի եւ ո՛չ թէ անասունի կամ կենդանի արարածի, ուսկից նաեւ «կտրոց» (մըկրատ) բառը: Կ'ըսենք «սանձակոտոր, լաստակոտոր», եւն.:

Սակայն «կոտորած» բառը հետզհետէ առընչուած է նաեւ սպանութեան իմաստին, երբ արդէն կերտուած է «տղայակոտոր» բառը:

«Կոտորած» բառը երբ սկսած է գործածուիլ մարդու սպանութեան իմաստով, ան նախապայմանօրէն մարդը ըմբոնած ու պատկերացուցած է որպէս ամբողջութիւն մը, իրարու ձուլուած մասերու միասնութիւն մը: «Կոտորածը» ամբողջութեան մը քանդումն է, մասնահատումն է:

Եւ ահա՝ այս ամբողջութիւնը «կը կոտորեն», այսինքն՝ կոտորներու կը վերածեն, անոր անդամները խաղալիքի մը պէս կը քայքայեն: Սպանդ չէ՝ «կոտորած»ին միտքը, այլ մարդկային գեղեցիկ մեքենային քայքայումն է, ոճրային «կոտորել»ն է, մարդը կտորներու վերածելն է, զայն հարուածելով ըլլա՛յ մէջքէն, ըլլա՛յ վիզէն, ըլլա՛յ ոտքերէն, զանոնք անջատելու համար:



Երբ անհատական պարագայէն կ'անցնինք խմբական, զանգուածային քանդումին՝ «կոտորած»ը կը դառնայ Եղեռն, իսկ Եղեռնը կը դառնայ անդամահատում՝ ո'չ թէ մարմիններու, այլ ամբողջ ազգի մը, ազգը նկատելով իրը մէկ մարմին, որպէս ազգային մէկ կառոյց:

ՍՊԱՆՆԵԼ

«Սպանանել» բային արմատն է «սպա» կամ «սպան»: «Սպան» արմատին վրայ աւելցուած է «դ» վերջնամասնիկը:

«Սպանդ» բառը սրբազն իմաստ ունեցած է: Անիկա չէ գործածուած մարդու սպանութեան համար: Նախամարդը առաջին անգամ երբ մարդ «սպաննած» է, զայն կատարած է աստուածներուն զոհ մատուցանելու համար: Յետազային է, որ բառը ոճրային իմաստ առած է երբ գործադրուած է մարդուն դէմ:

Նոյն արմատէն կազմուած է «սպանդանոց» բառը, որ կը նշանակէ կենդանի մորթելու տեղ, մինչդեռ պաշտամունքի զոհերու սպանման վայրը կոչած են «զոհարան»:

• «Սպանանել» կը նշանակէ կեանքէ զրկել, մեոցնել: «Սպանանել»ու իմաստը երեք հանգրուաններէ անցած է.

- Առաջինը՝ իրը պաշտամունքային արարողութիւն: Այս պարագային «սպանութիւն»ը կը կատարուի ի յարգանս աստուածներուն: «Սպանանել»ու զոհը կրնայ ըլլալ թէ՛ մարդ թէ՛ կենդանի: Անոր իմաստը այն է, թէ կեանքը աստուածներուն պարզեւն է, հետեւաբար «սպանանելով», կեանքը իր տէրերուն կը վերադարձնենք:

- «Սպանանելու» երկրորդ գործածութիւնը՝ ինքնապաշտպանութիւնն է:

- Իսկ երրորդ պարագային, «սպանանել»ը արդէն ոճրային իմաստ առած է, ուսկից «մարդասպան, որդիասպան, արքայասպան, մայրասպան» եւն. բառերը:

• «Սպանանել» բային ծնունդ տուող մայր միտքը եղած է՝ շարժումը անշարժացնել, այդ շարժումը կրնայ ըլլալ կենդանի զոհ մը կամ մարդ արարածը: Այս պատճառով, կը հանդիպինք նաեւ «կրակասպան» բառին: Նախամարդը կրակ մարելը «սպաննել» կոչելով, զայն նկատած է իրը կենդանի էակ, որուն համար զայն պաշտած ալ է: Ասիկա մեզի կը թելադրէ, թէ նախամարդը կեանքը պատկերացուցած է իրը շարժում, իսկ սպաննելը կամ մահը՝ իրը անշարժացում:

Զանոնք անշարժեցնելով՝ անոնցմէ կեանքը կ'առնենք ու կեանքի աղբիւր նկատուած աստուածներուն կը վերադարձնենք։ Սպաննել, ընդհանուր առմամբ, շարժող կամ շարունակուող բանի մը վերջ տալ է, աճում մը տարաժամօրէն կասեցնել է (տես նաեւ «մահ» բառի բացատրութիւնը, ստորեւ)։

ՄԵՌԱՆԻԼ – ՄԱՐԴ – ՄԱՀ

«Մեռանիլ» բայը, հակառակ մօտիկ առընչութիւններ ունենալուն սանսկրիտ, պահլաւ, պարսկերէն, լատիներէն, եւն. լեզուներուն հետ, հայկական բառ է, որ ծագած է հայկական «մեռ» անգործածական դարձած բնիկ բայարմատէ մը։

«Մեռանիլ» բային իմաստը ստուգաբանական երկար բացատրութեան չէ կարօտած եւ իմաստի յեղաշրջում չէ կրած։ Ամէն ժողովուրդ զայն բնորոշած է յստակօրէն եւ ընդունած՝ մահավճիռի պէս, անխօս։ Բայը ուրիշ իմաստ չունի քան ինչ որ ունեցած է սկիզբէն մինչեւ օրս, ինչ որ հազուադէպ երեւոյթ է բառերուն աշխարհէն ներս։

Նոյն իմաստով կազմուած է նաեւ «մահանալ» նորագոյն բայը։

• Բայց պիտի ուզէի հոս խօսիլ «մարդ» եւ «մահ» բառերու մասին, որոնք առընչուած են «մեռանիլ» բային արմատին հետ։

1) Մարդ —

Հստ բանասէրներուն, «մարդ» բառը ծագած է «մեռանիլ» բային «մեռ» արմատէն։

«Մարդ» կը նշանակէ «մահկանացու», ո'չ թէ քրիստոնէական բարեպաշտ իմաստով, այլ իր իմաստաբանական նշանակութեամբ։ «Մարդ» ստուգաբանօրէն կը նշանակէ «ան որ կը մեռնի»։ Հայ Նախամարդը առաջին օրէն ինքինք մահկանացու ճանչցած է, ինքինք կոչելով «մարդ», մահկանացու, հակառակ որ աշխարհի վրայ մեռնողը միայն ինք չէ։

• Լատին աշխարհը մարդը բնորոշած է իրը «հողածին»։ Արդարեւ լատին homo (մարդ) բառին արմատն է humus, որ կը նշանակէ հո'ղ։ Այս բնորոշումին պատճառը այն է, որ Մարդը իր մահէն ետք մոխիր կամ հող կը դառնայ։ Նոյն աշխարհահայեացքը կը գտնենք Ս. Գիրքին մէջ՝ Աղամին (հողէ ծնած) առաջին մարդուն ստեղծումով։

— Հող էիր եւ ի հող դարձցիս:

Լատին միտքը մարդը «Հողածին» բնորոշելով՝ զայն հակադրեց իր աստուածներուն եւ զանոնք բնորոշեց իրը ոչ-հողածին, այսինքն՝ երկրածին: Հայ միտքն ալ իր հերթին մարդը աստուածներուն հակադրելով, նկատեց թէ մարդը մահկանացու է, իսկ աստուածները՝ անմա՛հ: Եւ երկու միտքերը նոյն եզրակացութեան յանգեցան. ըստ լատիններուն՝ աստուածները քանի որ հողածին չեն, չեն կրնար մեռնի, անմահ են: Մարդն ալ քանի որ հողածին է, կը մեռնի, մահկանացու է: Ու այսպէս՝ մարդուն մասին լատինական «Հողածին» ըմբռնումը միացաւ հայկական «մահկանացու» ըմբռնումին հետ:

Աստուած-մարդ այս երկուութիւնը թշնամական ըմբռնում մը չէ Նախամարդուն համար, այլ կ'արտայայտէ երկու էութիւններուն ճակատագրի տարբերութիւնը: Աստուածը աստուած է, որովհետեւ անմահ է, իսկ մարդը «մարդ», որովհետեւ մահկանացու է: Այս պատճառով՝ աստուած մարդ չի կրնար ըլլալ, մարդն ալ՝ աստուած: Երկուքին ճակատագրերը գծուած են առաջին օրէն:

Աստուած-Մարդ այս հակադրութիւնը կոտրեց Ցիսուսի մարդեղութեան քրիստոնեայ Խորհուրդը, որ յոյն փիլիսոփայական միտքին առաջին քար գայթակղութիւնը հանդիսացաւ:

• «Մարդ» ստուգաբանորէն կը նշանակէ «մահկանացու»: «Կին» ստուգաբանորէն կը նշանակէ «կեանք», մահկանացո՛ւ էակի կեանք:

Ամուսնութիւնը ուրեմն, մահկանացուին եւ կեանքի միութիւնն է:

2) Մահ —

«Մահ» բառին հնագոյն ձեւն է «մարհ»: Կը պատկանի «մեռանիլ» բային ծնունդ տուող «մեռ» արմատին, (ինչպէս մահ = մեռանիլ եւ ջահ = ջեռանիլ): Ան նմանաձայն է սանսկրիտ, զենդական, պարսկական, արաբական, լատինական եւ եւրոպական բազմաթիւ լեզուներու հետ:

«Մահ» անունին ընդարձակ նոյնութիւնը շատ մը ազգերու մօտ, մեզի պահ մը մտածել կու տայ, թէ «մահ» բառը ո՛չ թէ իրարմէ առնուած կամ լեզուական փոխադարձ ազգեցութիւն է, ինչ որ գժուար իրականանալի է իրարու հետ քիչ կամ երբեք չշփուած ժողովուրդներու պարագային, այլ, կը խորհինք, ասիկա վերագրելի է մարդկային ուրիշ երեւոյթի մը, որ նմանապէս յայտնուած կը գտնեմ «մայր» բառին ծագումին պարագային: Արդա-

բեւ, «մահ, մայր, մամա» բառերուն նմանութիւնը բոլոր ազգերուն մօտ՝ վերագրուելու է անոնց հեշտահունչ ըլլալու հանգամանքին: Մինչ «մայր» բառը փոքրիկին շրթները նոյն ձեւով կը մղէ մօր կաթը ծծելու, «մահ» բառն ալ մարդուն շրթները վերջնականապէս բաց կը ձգէ, շունչը փչելու պահուն: «Մայր»՝ կեանքի սկիզբը, «մահ»՝ կեանքի վախճանը: Երկու պարագային ալ՝ մանուկ կամ յոդնած շրթներու համար դիւրահունչ բառեր:

«Մահ» բառին ստուգաբանութեան շուրջ թէեւ շատ մեկնաբանութիւններ կատարուած են, սակայն անոնք չեն յաջողած ճշդել նախամարդուն մօտ՝ «մահ» բառին ծնունդ տուող պատկերաւոր գաղափարը:

Սակայն կը թուի, թէ սկզբնական շրջանին՝ «մահ» բառը հոմանիշ եղած է «քուուն մահ»ի իմաստին հետ, որովհետեւ «մահ» բառը նշանակած է «կոտորած, ջարդ, ժանտախտ, ժանտամահ»։ մահ՝ սպանութեամբ, սուրով կամ զէնքով: Արդեօք ասիկա՛ էր նախամարդուն ամենաընթացիկ ճանապարհը երկրէն մեկնելու:

Յետագային է, որ մարդու մահը նուազ ողբերգական դարձաւ ու մարդը յաջողեցաւ մեռնիլ առանց սպաննուելու կամ բզկտուելու այս կամ այն գաղանէն կամ մարդէն: Հանգիստ դարերուն մէջ է, որ մահը նկատուեցաւ իբր մարդու հոգիին ու մարմնին բաժանում:

Իսկ «մահ ճաշակել»ը, կամ «մահ իմացեալ անմահութիւն է» ասոյթները արդէն տարբեր գրականութիւն են:

ՓՈՂՈՏԵԼ

– «Փող» սկզբնական իմաստով նշանակած է նեղ անցք կամ միջանցք, որ շինուածք մը երկու մասերու կը բաժնէ: Ապա պատկերաւոր իմաստով՝ նշանակած է խողովակ, որուն մէջէն հեղուկ կ'անցնի, եղէգանման առարկայ, հուսկ՝ փչողական նուագարան, սրինգ, շեփոր (փող վերջին դատաստանի):

– «Փողք»ը, յոդնակերտ ձեւին տակ, կը նշանակէ կենդանիի ներքին կոկորդը, որ կ'ըմբռնէ ոռւնգերը, խռչափողը, ըրկորը: Նոյն առումով նաեւ փողերակ, չնչերակ բառերը:

• «Փողոտել» կը նշանակէ «փող»ը, կոկորդը կամ վիզը (իբր կոկորդին հակառակ կողմը) կտրել սուր գործիքով: «Փողոտել»ու գործողութիւնը սակայն գլուխը մարմինէն չ'անջատեր, լման չի գլխատեր:

Պատկերը առնուած է մատաղցու ոչխարին կոկորդը սուրով կտրելով զայն կէս մորթուած պահելէ, մինչեւ որ կենդանիին արիւնները պարպուին մորթուած կոկորդէն:

• «Փողոտել»ը պաշտամունքային մեկնակէտ ունեցած է: Փողը կտրողը, շունչին (կեանքին) ճամբան կը կտրէր ի պատիւ աստուածներուն:

«Փողոտել»ի իմաստը ոճրային դարձաւ երբ անասունի փողոտումը մարդ արարածի վրայ կիրարկուեցաւ. մարդն ալ գետին քաշեցին եւ դաշոյնի բերանով անոր կոկորդը փողոտեցին, զայն յաճախ կիսախողխող ու կիսամեռ թողլով, որ հոգեվարի արիւնաքամ...»:

ԽՈՂԽՈՂԵԼ

Կրկնուած գործածութիւնն է «խող» բայարմատին, որ կը նշանակէ սպաննել:

«Խողխողել»ը «փողոտել» բայէն կը զանազանուի: «Խողխողել»ու մէջ չարչարել ալ կայ, «չարաչար սպաննել» ալ կայ: Ասիկա կ'արտայայտուի նաեւ կրկնուած «խող-խող» բայածեւով, որուն բնածայն հնչումին մէջ՝ կարծէք կը լսենք սուրի, սղոցի կամ գայլի ակռաններուն կճռտոցը:

ՅՕՇՈՏԵԼ

Կը նշանակէ անդամ անդամ կտրել, պատառ պատառ փըրցընել:

Բայարմատն է «օշ» կամ աւելի գործածականը՝ «յօշ»: Կը նշանակէ միսի պատառ:

«Յօշոտել»ը չի նշանակեր յօդակապերը կտրել կամ անդամ մը անջատել մարմինէն, ինչպէս որ էր «ջարդել, կոտորել» բայերուն պարագային, ո'չ ալ «սպանանել»ի պէս պաշտամունքային ծագում ունի ան: «Յօշոտել» կը նշանակէ ձեռքերով (կամ ճիրաններով) մարմին մը բգքտել, առանց դանակ գործածելու, այնպէս որ յօշոտուած մարմինը դիտելը, ականի մը վրայ քալած զինուորի պէս, գեղեցիկ տեսարան ըլլալու չէր:

ԽՈՇՈՇԵԼ

Յօշոտել բային նմանութեամբ կազմուած է նաեւ «խոշոշել» բայը, որ կը նշանակէ սպաննել՝ ո'չ թէ մէկ մահարեր հարուածով, այլ մարմինին միսերը մի քանի տեղէն փրցնել, պոկելով: Դանդաղ մահ:

ԿՈՉՈՊԵԼ, ԿՈՇԿՈՉԵԼ

Երկու բայերուն բայարմատն է «կոճ», որմէ առաջ եկած է «կոճել» հին բայը, որ կը նշանակէր հարուածելով կտրտել:

1) Կոճոպել —

Բայը առնուած է պարտիզային աշխարհէն եւ կը նշանակէ ծառերուն աւելորդ ճիւղերը կտրել եւ միայն բունը թողով: Այս պայմաններէն, ծնած է «կոճիկ» բառը, որ կը նշանակէ ծեծելու գործիք (ոչ պատժական իմաստով):

«Կոճոպել»ը՝ յետագային դարձած է մարդու անդամները ջարդել (թեւ, սրունք, եւն.) կամ զանոնք մարդու մարմինէն մէկ մէկ անջատել, միայն իրանը ձգել, առանց օրկանական (սիրտ, ստամոքս, գլուխ, եւլ.) գործիքներուն դպչելու: «Կոճոպել»ը ինքնին մահ չի պատճառեր. մահը կը հետեւի անոր պատճառած արիւնահոսութենէն:

2) Կոշկոճել —

Զեւափոխուած կրկնութիւնն է «կոճկոճել» բային, որուն մէջ կրկնուած է «կոճ» արմատը: Կը նշանակէ քարերով զարնել, ծեծել: Հոս ճիւղը ծառէն անջատել չէ, ո'չ ալ սրունքները մարմինէն, այլ կը նշանակէ հարուածել՝ ջարդելու համար, գլուխը, գանկը փշրելու համար: Մարդը միջատի պէս ճգմել է:

ՄՈՐԹԵԼ

Նախնական իմաստով նշանակած է «մորթը հանել, կաշինքերթել», մորթազերծ ընել: Այսօր «ոչխար մորթել» այլեւս չի նշանակեր մորթը հանել, այլ խողխողել, թէեւ երբ ոչխար մորթեն, անոր մորթն ալ կը հանեն: Նախապէս բայը ունէր երկու իմաստներն ալ: Յետագային պահեց մէկ իմաստ, հոմանիշ դարձաւ սպաննելու, խողխողելու՝ մորթը հանելով կամ առանց հանելու:

Իսկ երբ «մարդ կը մորթեն» կ'ըսենք, զայն ոչխարի կը նըմանցնենք, առանց յատուկէն մտածելու անոր մորթը հանելու մասին:

ԶԵՆՈՒԽ

«Զենուլ» պաշտամունքային հոմանիշն է մորթել բային: Կը «զենուն» իբր մատաղ, իբր զոհ աստուածներուն:

Բայարմատն է «զեն», որ կը նշանակէ զոհ, մորթուած կենդանի՝ պաշտամունքի համար:

«Զենումի» գործը ամէն տեղ չէին կատարեր, այլ յատուկ վայրի մը մէջ, որ կը կոչուի «զենարան» կամ զոհարան:

Կենդանիներ կային, որոնք պիդ նկատուած էին զենումի համար եւ կը կոչուէին «անզենլի»: Կենդանիներ ալ կային, որոնք ատակ էին աստուածներու իրը նուէր զոհուելու: Այս զոհական կենդանիները մորթուելէ առաջ, կը գեղեցկացուէին զարդարանքներով, անոնց մազերը փունջ փունջ կը հիսուէին եւ անոնց պարարտ պարանոցը թարմ ոստերով ու ծաղիկներով կը զարդարւէր:

Այս պարագային համար, կարգ մը բանասէրներ կը սիրեն մերձեցում մը ստեղծել «զենուլ» եւ «հենուլ» (հիւսել) բայերուն միջեւ:

ԲՆԱՋՆՋԵԼ, ԶՆՋԵԼ

Անոնց բայարմատն է «ջինջ»: Ան կը նշանակէ յստակ (աչքին տեսողութեան համար), պայծառ՝ ջուրի մը պէս, որուն խորքը տեսանելի է աչքով: Ինչ որ աչքի տեսողութեան արգելք չէ, «ջինջ» է:

• «Ջնջել», նախնական իմաստով, նշանակած է աչքի տեսութեան առջեւէն արգելքները վերցնել, տեսարանը մաքուր դարձնել, աղտը կամ արգելքը անհետացնել (որմէ ջնջոց կամ ջընջան բառերը, որոնք աչքի տեսութիւնը կը դիւրացնեն):

Բառին ծննդավայրը դաշտային երկիր մը ըլլալու է:

Այս պատճառով՝ «ջինջ» արմատին հետ զուգորդուած է նաեւ «ջին» բառը, որ նշանակած է գաւազան, բիր: «Ջին» արմատէն ծագած է «ջնել» բայը, որ նշանակած է «գաւազանով զարնել, ծեծել», ո՛չ թէ պատժելու, այլ գաւազանով կամ բիրով մաքրելու թուփերը, բարձր խոտերը, որոնք հողագործին ընդհանուր տեսարանը կը խափանեն: Այս պատճառով՝ դաշտը «ջնջել» կը նշանակէր անոր ժայռերը, թուփերը անհետ դարձնել, զայն ա՛յն-պիսի ձեւով մաքրել, որ թուփերէն, ժայռերէն ու վայրի խոտերէն հետք չմնար եւ հորիզոնը բացուէր:

Նոյն առիթով ստեղծուած են հետեւեալ բայերը. «մաքրանջել» (աղտ համարուող իրերը բոլորովին ջնջել), «բնաջնջել» (բունէն, արմատներէն մաքրագործել, հողին մէջ թաղուած արմատ իսկ չձգել):

• Ապա դաշտերու մաքրութենէն՝ «ջնջել»ու իմաստը անցած է ուրիշ հորիզոններ «խափանող» առարկաներու, այսինքն՝ մարդոց «մաքրութեան», մաքրագործումին։ «Ջնջել» նշանակած է ոչընչացնել։ Այս հանգրուանին հասած, ամէն խափանարար անձ («ընդէ՞ր զերկիրդ խափանէ») «ջնջուելու» դատապարտուած մարմին նկատուած է։

«Ջնջուելիիք» մարդը այս պատկերացումին մէջ, իբր վայրի, խոստան բոյս նկատուած է արտին մէջ։ «Մշակ»ը զայն այնպիսի ձեւով կտրելու, փրցնելու, իր արմատէն հանելու է, որ բոյսը հետք ու արմատ իսկ չձգէ զինք ծնած մայր հողին վրայ։

«Ջին» եւ «ջինջ» բնիկ հայ բառեր են։

Գործադրութիւնը՝ թրքական։

ԿՈԾԵԼ

«Կոծ» ծեծ կը նշանակէ։ «Կոծել» կը նշանակէ ծեծել։

Ալիքները կը ծեծեն նաւուն կողերը ու նաւը կը կոչուի «ծովակոծ» կամ «ալեկոծ» կամ «հողմակոծ», այսինքն՝ ալիքներէն, հովերէն զարնուող նաւ։ Մարդը կրնայ դատապարտուիլ «քարակոծութեան», այսինքն՝ քարկոծուիլ, ինչպէս Ստեփանոս Նախավկան։

Մարդ կրնայ նաեւ ինքզինք կոծել, իր կուրծքը ծեծել՝ որպէս լալու եւ ապաշխարելու արտայայտութիւն, իբր ողբի նշան, սուլքի առթիւ։ Եւ որովհետեւ լալ ու կոծելը, կուրծք բախելը ու գլուխը դագաղին զարնելը ընդհանրապէս մահուան առթիւ կը կատարուէին՝ «կոծել» դարձաւ հոմանիշ մեռել ողբալու։ Ծնան նաեւ «կոծատեղի» (ողբալու վայր) եւ «կոծպար» (եղերամայրերու պար, խումբ) եւ համանման բառեր։

ՈՂՈՔԵԼ

«Ողոք» կը նշանակէ քաղցր եւ համոզիչ խօսք, լեզու։

Բնիկ հայ բառ է, որ ստուգաբանօրէն նման է լատինական loquor (կը խօսիմ) եւ eloquentia (ճարտարախօսութիւն) ոճաբանութեան, որ հայերէնի նման՝ կը նշանակէ խօսիլ համոզկեկ կերպով։

Հետեւաբար «ողոքել» բայց իր մէջ կը բովանդակէ համոզկեկ լեզու ունենալու պայմանները։ Այսպէս՝ «ողոքել» կը նշանակէ «աղաչելով խօսիլ», «չնորհակալութիւն յայտնելով խօսիլ», «ա-

դերսական, աղաչական» լեզուով համոզել, հանդարտեցնել, հարթել, կակցնել: Ասոնց հակառակ՝ «անողոք»ը ա՛յն է, որ չի համոզուիր, չի հանդարտիր, չի զիջիր, չի կակդնար, կարծր կը մնայ, թշնամիի պէս:

«Ողոք»ի լեզուական խումբին կրնանք միացնել «չողոք, չողոմ, չողոքորթ» բառերը, որոնց իմաստը արդէն շեղած է դէպի կեղծաւորութիւն կամ դերասանութիւն:

Նոյն բառախումբին կը պատկանի «քողոք» բառն ալ, որ իր «ք» բացասական մասնիկով՝ կը հակադրուի «ողոք» բառին նշանակութիւններուն: «Քողոք»ը կը սկսի երբ «ողոք»ը ապարդիւն կը մնայ:

ԹԱՂԵԼ

«Թաղել»ը անպայման մեռել թաղելու իմաստ չունի: Կը նշանակէ նաեւ առարկայ մը «հողին տակ փորելով ծածկել, պահել», ինչպէս գանձ մը կամ որթատունկի ճիւղ մը:

• Նախամարդը երբ իր առաջին քայլերը կ'առնէր այս երկրագունդին վրայ՝ իրեն սեփական ոչինչ ունէր բացի իր անձէն. ո'չ երդիք գլխուն վերեւ, ո'չ պատսպարան թիկունքին, ո'չ գրպան (քանի մերկ էր): Առարկայ մը, որս մը, գործիք մը պահելու համար՝ իրը ամենէն մատչելի թաքստոց՝ իր ոտքին տակի հո՛ղը գըտաւ, ան ալ հաւանաբար սորվեցաւ ոսկորը պահող շունչն կամ միւս կենդանիներէն:

Հողին տակ պահեց նաեւ իր մեռելները, զանոնք «թաղեց»:

Ապա յառաջդիմութեան հետ, մարդը այդ անանուն հողակոյտերը դարձուց գերեզմաններ, յիշատակի վայրեր: Հոգիներու անմահութեան հանդէպ անոր հաւատքը զինք մղեց ա՛լ աւելի զարդարելու եւ ճոխացնելու այդ գերեզմանները, որոնք գոյութիւն ունին բոլոր ազգերուն մօտ:

• Հայուն համար՝ իր ննջեցեալները անթաղ ձգել մեծագոյն վիրաւորանքն էր մեռեալին հանդէպ: Մարդը իր մեռելները թաղելով, կը հաւատար զանոնք վերադարձնել հողին, ուսկից ծնաւ, «մայր» հողին: Անթաղ ձգելը կրկնապէս մեռնիլ էր, թէ՛ այս աշխարհի թէ՛ անդի աշխարհի համար: Անտէրութեան ու որբութեան մեծագոյն նշանն էր:

Եղիշէ Վարդապետ, Վասակ Սիւնիի դէմ իր ահաւոր անէծքը գագաթնակէտին հասցնելու համար, անոր մահը սարսափելի պատկերներով նկարագրելէ ետք, իրը գերագոյն պատիժ՝ իր խօսքը կը

փակէ ըսելով՝ «Ոչ երեւցաւ տեղի գերեզմանի նորա»։ Գերեզման մ'իսկ չունեցաւ։ Եւ այս տողով՝ եղիչէ Վասակի վրայ կ'իջեցնէ ի՛ր դամբանաքարը։

• Մինչեւ օրս մենք զգայուն ենք անապատներու մէջ «անթաղ մնացած» մեր նահատակներուն հանդէպ։ Անոնց մասունքները անապատներէն հաւաքելով եւ յուշակոթողներու կամ մատուռներու տակ զանոնք ամփոփելով՝ զանոնք իրենց ժողովուրդին ու ազգին կը վերադարձնենք, որպէսզի չըսուի թէ անտէր մնացին։

Բ. ՄԱՍ

Այս կարգ մը բայերուն իմաստաբանական վերլուծումը տալէ ետք, այժմ կ'անցնինք կարգ մը գոյականներու բացատրութեան։

ՄԱՏԱՂ

«Մատաղ ընել», ներկայիս կը նշանակէ զոհ ընել, աղքատներու ճաշ տալ, զառնուկ կամ աքլոր մորթել՝ շէնքի մը բացման կամ անձնաւորութեան մը այցելութեան առթիւ, եւն։

«Մատաղ» բառին իսկական առումը՝ զոհի իմաստ չունի, այլ կ'ակնարկէ այն թարմ տարիքին, որուն մէջ «մատաղատի» կենդանի մը ատակ կ'ըլլար կուռքերուն զոհուելու, եւ «մատաղատունկ» բոյսերն ալ՝ աստուածներուն նուիրուելու։

Հորթը, երինջը, բոյսը կամ կոյսը, զորս աստուածներուն կը նուիրէին, «մատաղ» չեն, այլ ունին մատաղ տարիք, դեռատի, մատղաշ, նորաբողբոջ։ Հետեւաբար «մատաղ»ը զոհ չէ, այլ տարիք։ Զոհ մը միայն որոշ տարիքի մը մէջ ատակ նկատուած է իրը զոհ ընծայուելու եւ այդ տարիքը՝ «մատաղ» տարիքն է, այսինքն՝ անարատ, անմեղ, որ չէ պղծուած մարդուն գործածութեամբ, ուստի արժանի է աստուածներուն նուիրուելու, քանի որ աստուածները, որոնք նախանձու պատկերացուած են, մեր լաւագոյնին արժանի են։

Ցիշել Ս. Գիրքի Աբէլի ընտիր եւ կայէնի պղծուած պտուղներէն բարձրացող մէկուն սպիտակ եւ միւսին սեւ ծուխը, որ նշանն էր կայէնի մատուցած զոհերուն ոչ-մատաղ տարիքի պատկանելուն։

ՅԱՇՏ

Պահլաւական ծագումով այս բառը նախ նշանակած է զոհ, կենդանի նուէր, ապա այս միտքին միացած են զայն աստուածներուն մատուցանելու արարողութիւն, «պաշտամունք, աղօթք, երկրպագութիւն» իմաստները: «Յաշտ»ը եղած է միշտ արիւնո՛տ պաշտամունք կամ զոհաբերում, արեան հեղումով: Անոր պաշտօնեաները կոչուած են «յաշտարար» (յաշտ կամ զոհ մատուցանող):

Առանց արիւնի «յաշտ» չկայ: «Յաշտ»ը իր արեան հեղումով կը խորհրդանշէր մարդուն ու աստուածներուն հաշտութիւնը: Տօները ժողովուրդի մը կեանքին մէջ՝ հաւաքական քաւութեան մեծագոյն օրերն եղած են:

Այս պատճառով՝ «յաշտ»ը տօնակա՞ն զոհ եղած է: Ան ընծայուած է միշտ մեծ տօնի մը կամ մեծ հանդիսութեան մը առիթով, իբր հաւաքական ընծայ ժողովուրդի մը կողմէ իր աստուածներուն հանդէպ: Այդ առիթով, բազմահազար կենդանիներ կը զոհաբերուէին աստուածներու բագիններուն առջեւ: Յիշել նաև ասարդեան տօնակատարութիւնները Արածանիի ափերուն:

ԶՈՀ

Իրանական բառ է եւ հոմանիշ՝ «յաշտ» պահլաւական բառին: Զոհը այն կենդանին է, որ կուռքերուն կը մատուցանէին: «Զոհ»ը, «յաշտ»ին պէս, արիւնոտ նուիրաբերում եղած է, սակայն հասարակ օրերու համար:

«Զոհ» բառը նախապէս եղած է «զոհը», որմէ վերապրած է «զոհասէր» հազուազիւտ բառը, որ կը նշանակէ զոհ սիրող (աստուած): «Զոհը» նշանակած է այն ջուրը, ապա եւ ըմպելին, որոնք մաս կը կազմէին զոհագործումի արարողութեան:

«Զոհ»ը, իմաստի բնազանցումով, նշանակած է նաեւ զոհի մի՛ս կամ զոհուած միս: Առաջին քրիստոնեաները զգուշացած են այդ «զոհածոյ» միսէն ճաշակելէ, որպէսզի մասնակցած չըլլային զոհերու հեթանոս պաշտամունքին եւ «չպղծուէին»:

• Մատուցուող «զոհ»երը բազմատեսակ էին, արտայայտըւած՝ «մարդազոհ, ձիազոհ» եւ այլ բառերով: Յետազային՝ «զոհերու» ցանկին միացաւ նաեւ բարձր իտէալներու համար անձին զոհաբերումը (անձնազոհ, ինքնազոհ):

Աստուածներու մատուցուող զոհը մարդուն համար տեսակ մը փրկագին էր, աստուածներէն չնորհք մը ընդունելու համար:

Հասարակ օրերուն մատուցուող «զոհ»երով, կը թուի, թէ մարդը միշտ չէ հասած իր խնդրած չնորհքին եւ զոհը ի զուր մատուցուած ըլլալուն պատճառով՝ ծագած է «զոհ երթալ» ասոյթը, որ կը նշանակէ յումպէտս զոհուիլ:

20Ն

Հոս, զոհ բառին՝ պիտի ուզէի կցել «ձօն» բառը, որովհետեւ բանասէրները բառակառուցումի իմաստով նոյն արմատին կը վերագրեն երկուքին ծագումը:

«Ձոհ»ն եւ «յաշտ»ը կենդանիներու արիւնոտ զոհաբերումներ էին եւ անոնց գլխաւոր պաշտօնակատարները՝ քուրմերն ու քրմապետերն էին:

«Ձօն»ը եւս աստուածներուն ընծայուած նուէր էր, բայց այս պարագային նուրբուածը երինջ կամ կենդանի զոհ մը չէր, այլ տաճար մը, բագին մը, կառոյց մը, զոր կը յանձնէին աստուածներու պաշտպանութեան, զայն աստուծոյ ձօնելով, այսինքն՝ աստուծոյ անունը արձանագրելով. «Մեծին Արամազդայ»:

«Ձօն»ը՝ անարիւն պաշտամունք ըլլալով, «ձօնելու» արարողութեան մաս կը կազմէր հեղուկի մը (ջուրի, գինիի, եւն.) սրսկումը՝ ձօնուող առարկային վրայ:

• Զուր սրսկելու այս սովորութիւնը պահպանուած է նաեւ քրիստոնէութեան ծիսակատարութեան մէջ, երբ օրհնեալ ջուր կը գործածեն, մեռելաթաղի, տնօրհնէքի կամ այլ առիթներու, սատանան հեռացնելու եւ տունը կամ անձը ճշմարիտ Աստուծոյ պաշտպանութեան յանձնելու նպատակով:

• Զուրով կամ ըմպելիով տաճար կամ տուն ձօնելու այս հեթանոսական սովորութենէն առաջ եկած է նաեւ մեր ներկայ «գինեծօն»ը՝ գիրքի մը հրապարակումին առթիւ: Գինեծօնի ընթացքին, գիրքին հեղինակը կը գրաւէ կուռքերուն տեղը, իսկ տօնակատարողները կը ստանձնեն քուրմերուն պաշտօնը, գիրքը թաթիւելով գինիի մէջ:

• Ձօնը դարձած է նաեւ գրական սեռ մը: «Ձօն»ը կը գրաւէ գիրքի մը ճակատը եւ կը ծառայէ հեղինակին յարգանքը արտայայտելու սիրելի կամ յարգելի «կուռքի» մը . . . :

ԱՐԻՒՆ

Արիւնը մեզի համար՝ կարմիր հեղուկն է, որ կը հոսի մեր երակներուն մէջ: Սակայն անոր ծագումնային իմաստը տարբեր եղած է:

— «Արիւն», սկզբնական իմաստով նշանակած է «սպանութիւն, կոտորած»։ Այս իմաստը պահպանած է աշխարհաբարն ալ՝ արիւն բառին յոգնակի գործածութեան մէջ։ Երբ կ'ըսենք ժողովրդային ոճով՝ «արիւն պիտի հոսի», կը հասկնանք սպանութիւն եւ ոճրագործութիւն։

— «Արիւն» ապա առած է ազգականութեան իմաստ, ուստի եւ «արենակցութիւն» բառը՝ իր զանազան ճիւղաւորումներով։

— «Արիւն» վերջապէս արտայայտած է մարդու նկարագիրը, խառնուածքը, երբ կազմուած են «տաքարիւն, պաղարիւն, զտարիւն», եւն., բառերը։

• «Արիւն» բառը կազմուած է հնդեւրոպական «Էսր» արմատէն, որ հայերէնի մէջ ստուգաբանականօրէն դարձած է «ար», վերջավանկին կցուած «իւն» մասնիկով։

«Արիւն» բառը հնդեւրոպական լեզուով՝ կը նշանակէ «Հոսիլ», արտայայտելով արիւնին հոսումը, ըլլա՛յ երակներու մէջ, ըլլա՛յ մանաւանդ մարդու կամ անասունի վէրքերէն։ Իսկ սանսըկրիտ լեզուով՝ կը նշանակէ «կարմիր», տպաւորուած՝ արիւնի բոսր գոյնէն։

Նախամարդը ուժգնօրէն ազդուած է այն իրողութենէն, որ, մարդը կամ կենդանին երբ իրենց արիւնէն պարպուին՝ վիրաւորւելով կամ սպաննուելով, կը դադրին ապրելէ, կը մեռնին։ Նախամարդը իսկոյն արիւնը զուգորդած է կեանքի եւ ողջութեան գաղափարին, իսկ զայն կորսնցնելը՝ հոմանիշ դարձուցած է մահւան։ Եւ որովհետեւ այս երեւոյթը ահաւոր համեմատութիւններով կ'իրականանայ մանաւանդ կոտորածի եւ պատերազմի պարագաներուն, ուստի «արիւն» բառը նշանակած է «սպանութիւն, կոտորած»։

Այս երեւոյթներէն մեկնած՝ Նախամարդուն համար արիւնը ստացած է սրբազան արժէք, դարձած է մարդու գոյութեան եւ ամբողջականութեան շատ թանկագին մասը։ Անհատներ ու ժողովուրդներ իրենց սիրելիներուն «արեան գին»ը կը պահանջեն եւ անոնց վրէժը կը լուծեն արիւն թափելով։

Արիւնը այնքան թանկագին է, որ մարդը ուրիշին իր հաւատարմութիւնը կամ մօտիկութիւնը փաստելու համար, զինակցութեան սրբազան դաշինք կնքելու համար, իրը ամենաթանկագին երաշխաւորութիւն՝ իր արիւնը խառնած է միւսին արիւնին. սովորութիւն մը, որ մինչեւ օրս ներգոյ է կարգ մը գաղտնի կազմակերպութիւններու անդամագրութեան արարողութեան մէջ։

Նոյն երեւոյթին կը պատկանին բագիններու առջեւ աստւածներուն զոհուած կենդանին եւ անկէ հոսող արիւնը զոհարա-

նին մէջ: Զոհը դաշինք մըն էր, կնքուած՝ աստուածներուն եւ մարդոց միջեւ, արեան միջոցով:

Բարեկամութեան դաշինքէն զատ՝ արիւնը ծառայած է որպէս սրբազն զօդ ժողովուրդներու միջեւ՝ «արենակցութեան» ճամբով ու ստացած է ընկերային հասարակական նոր արժէք. յատկանիշ ցեղին եւ անոր պատուախնդրութեան:

Նատ աւելի ուշ ժամանակներու մէջ, եւ հաւանաբար տարբեր միջավայրերու բժշկական ազգեցութեան տակ, մարդու նկարագրային որպիսութիւնը վերագրուած է անոր Փիզիքական կազմին եւ յատկապէս անոր արիւնին, եւ ծնած են «տաքարիւն, զտարիւն» բառերը:

Մարդուն «արիւն»ն ալ մաս կը կազմէ մարդուն «ամբողջականութեան» գաղափարին: Արիւնհեղութիւնը, մահուան ու հիւանդութեան գաղափարներուն պէս, թշնամանք եւ թշնամութիւն է մարդուն «ամբողջականութեան» դէմ:

ԹՇՆԱՄԻ-ԹՇՆԱՄԱՆՔ

Այս երկու բառերէն ստացուող անմիջական տպաւորութիւնն ա'յն է, թէ անոնք նո'յն արմատէն ծագած են, ուստի իրարունոյնիմաստ ալ են: Իրականութիւնը տարբեր է:

1) «Թշնամ, Թշնամանք»:

«Թշնամ» պահլաւական բառ է, որուն արմատներն են «դուշ» (վատ, գէշ) եւ «նամ» (անուն): «Դուշնամ» կը նշանակէ վատանուն, գէշ համբաւ ունեցող, որուն մէջ՝ «անուն»ը հոմանիշ է պատիւի, արժանապատուութեան, իշխանութեան. «յանո'ւն օրինաց... յանո'ւն Հօր եւ Որդոյ...»:

«Դուշնամ» բառը հայերէնով նախապէս եղած է «դշնամ», որուն «դ» գիրը յետագային դարձած է «թ», հանդիպելով «չ» տառին եւ առած «թշնամ, թշնամանք» վերջնական ձեւը:

«Թշնամանք» կը նշանակէ «անարգող արարք կամ խօսք անձի մը դէմ, յիշոց», իսկ «թշնամանել» կը նշանակէ վատ անուն տալ, անարգել, նախատել:

Թշնամանքը թշնամութիւն չէ, այլ առիթ ու դրդապատճառ թշնամութեան: Թշնամանքը կրնայ հաշտութեամբ վերջ գտնել՝ թշնամութեան չհասած, եւ կամ ընդհակառակը՝ վրէժիսնդրութեան կամ հատուցումի յանգիլ: Անձ մը երբ կ'անարգեն կամ կը վարկաբեկեն, զայն նախ «կը թշնամանեն», անունը կ'աւրեն: Ապա հարցը թշնամանքէն կ'անցնի թշնամութեան:

2) «Թշնամի, Թշնամութիւն»:

Պահլաւերէնէն ծագում առած «Թշնամի» բառը, հայերէն՝ կը նշանակէ «ոսոխ, հակառակորդ»: Ան կազմուած է պահլաւական երկու բառերէ. «դուշ» (գէջ, վատ) եւ «ման» (միտք, խելք, հոգի): «Թշնամի» բառը իր այս ստուգաբանական իմաստով նշանակած է «գէջ հոգի կամ դիտաւորութիւն» ունեցող:

Հայերէնին մէջ՝ «Թշնամի» բառին նախաձեւը եղած է «գըշման», ապա (վերեւ նշուած լեզուական պատճառին համար), դարձած է «Թշնամ»: «ի» վերջամասնիկով: Առաւել՝ պահլաւական «դուշման» բառին վերջավանկէն ազդուելով՝ «ման» դարձած է «նամ» հայերէնի մէջ, ինչ որ ծառայած է շփոթութիւնը աւելցը-նելու «Թշնամի» եւ «Թշնամանք» բառերուն իմաստին միջեւ:

Հայ մարդը «բարեկամ» կոչած է իր բարիքը ցանկացող անձը (բարի կամենալ) եւ «Թշնամի»՝ իր չարիքն ուզողը: Իսկ զինք թշնամանող անձը նկատած է հակառակորդը, Թշնամին, ոսոխը:

ՆԱՀԱՏՈՒԿ

Կը նշանակէ ազնիւ նպատակի համար իր կեանքը զոհած անձ: Այս իմաստով՝ մեր Եղեռնի զոհերը կոչած ենք Ապրիլեան «Նահատակներ»:

• «Նահ-ատակ» բառին սկզբնավանկը կազմուած է հայերէն «նահ» (կամ «նախ») բառէն, որոնք իմաստով համարժէք են իրարու եւ կը նշանակեն «առաջին»: Նահապետ ու նախարար բառերը, հայ հին ձեռագիրներուն մէջ, ուղղագրուած են երկու ձեւով. «նախապետ»-«նահապետ» (առաջին պետ) եւ «նահարար»-«նախարար»:

Իսկ «Նահ-ատակ» բառին վերջավանկը («ատակ»), ոմանց կողմէ հասկցուած է իր հայերէն իմաստով. իբր «ատակ, կարող, հզօր»: Ուստի «Նահատակ» նշանակած է «նախազօր», այսինքն՝ միւսներէն քաջ:

• Թէեւ իմաստի տեսակէտէ գրեթէ նոյն արդիւնքին կը յանգինք, սակայն ուրիշ բանասէրներու մեկնաբանութեան համաձայն՝ նահատակ բառին «տակ» վերջավանկը հայերէն չէ, այլ պահլաւերէն եւ կը նշանակէ «վազք, արշաւ»: Հետեւարար «նահատակ» կը նշանակէ «առջեւէն արշաւող, քաջամարտիկ, առաջամարտիկ»:

Այս նոյն կառոյցով կազմուած են նաեւ «ասպատակ» (ձիով արշաւող) եւ «չահատակ» (չահի կամ քաղաքի ետեւէն արշաւող) բառերը:

ՎԿԱՅ

Պահաւական ծագումով այս «վկայ» բառը, իր ստուգաբանական իմաստով՝ կ'արտայայտէ դէպի առաջ շարժումը ա՛յն մարդուն, որ քաջութիւնը կ'ունենայ անջատուելու մարդերու խմբակն եւ դատարանի առջեւ իր վկայութիւնը բերելու:

Քաղաքական դատարանի մը առջեւ տրուած այս վկայութիւնը բոլորովին բնոյթ կը փոխէ, երբ մարդիկ քաջութիւնը կ'ունենան պաշտպանելու ո՛չ թէ վէճի առարկայ իրաւունք մը, այլ իրենց հաւատքը, իրենց քրիստոնէական դաւանանքը, Քրիստոսը, ա՛յնպիսի պատմաշրջանի մը մէջ, ուր քրիստոնէայ ըլլալը մահավճռի արժանի քրէական յանցանք նկատուած էր: Այս պարագային, վկայելը հոմանիշ կը դառնար մարտիրոսանալու:

Մենք կը հաւատանք, որ մեր նահատակներէն շատե՛ր՝ նաեւ «վկաներ» էին, իրենց քրիստոնէայ կրօնին համար մարտիրոսանալով:

ՍՐԱԾՈՒԹԻՒՆ

Սրածել կը նշանակէ «ի սուր ածել», սուրով սպաննել, բնաջնջել: Իսկ «սրածութիւն» կը նշանակէ կոտորած, սուրէ անցուած, համատարած սպանդ:

«Սրածել, սրածութիւն» բառերուն արմատը՝ «սուր» բնիկ հայկական բառն է, որ իբր ածական եւ իբր գոյական՝ սկիզբէն՝ զանազան իմաստներ ունեցած է:

ՍՈՒՐ

- «Սուր» բառը իբր ածական՝ կը նշանակէ հատու, կտրող, ըլլա՛յ գործիքով, ըլլա՛յ միտքով: «Սուր» կը նշանակէ նաեւ «արագ, չուտ, անմիջապէս», որմէ «սրարշաւ, սրընթաց» եւն. ածականները: Բոլոր իմաստներուն պարագային սուրը ա՛ն է, որ արագ ու չուտ կը կտրէ:

- «Սուր» իբր գոյական, նշանակած է թուր, կտրելու գործիք, որուն հետեւանքով ծնած են «սրամահ, սրակոխ, սրակոտոր, սրախողխող», եւն. բառերը:

• «Սուր» բառը՝ ծակող, թափանցող, անջրպետը կամ հեռաւորութիւնները ճեղքող իր իմաստը կը պարտի իր Փիզիքական արտաքին ձեւին: Որչափ սուր ձեւով գծուած է շեղը՝ նոյնքան արագ է արդիւնքը:

Սուրի Փիզիքական այս հասկացողութենէն ծնած է անոր ոչ նիւթական «սուր միտք» պատկերը: Միտք մը ա՛յնքան սուր է, ո՛րքան կարող է արագ ճեղքել իմաստներու տարածութիւնը, հասնիլ բանի մը իմաստին:

«Ուշադրութիւնը սրել» կը նշանակէ ուշադրութեան թափանցող ձեւ տալ:

• «Սուր»ը, հին ժամանակ, նշանակած է նաեւ ժանտախտ, այդ հիւանդութեան արագ եւ տարափոխիկ սփռումին պատճառով:

Վարակիչ հիւանդութիւններու ահաւորութեան դիմաց՝ մարդը ահաբեկուած՝ զանոնք նկատած է իրը աստուածներու կողմէ զրկուած պատուհաս, աստուածային սուրի հարուած: Մահուան հրեշտակը, սուր ի ձեռին, Փառաւոններու օրով Եգիպտոսի անդրանիկ զաւակները ջարդեց ազատագրելու համար հրեայ ժողովուրդը եգիպտացիներուն գերութենէն:

Այս պատկերացումն ունէին բոլոր հին ժողովուրդները ժանտախտի նման աղէտներու մասին:

Նոր շրջաններուն՝ աստուածներուն զօրութեան վերագրուած աղէտը, մարդիկ կրցան աւելիով եւ աւելի «լաւ» իրագործել եւ «սրածութիւն»ը դարձաւ մարդու ձեռագործ-ժանտախտ, մանաւանդ երբ գործադրուեցաւ անզէն զանգուածներու վրայ:

ԵՂԵՌՆ

«Եղեր» կամ «Եղեռն» նախապէս նշանակած է «սուզի երգ»: Այս ողբուլացը սակայն հասարակ լացուկոծ չէ եղած, այլ անիկա ստացած է որոշ հանդիսաւորութիւն եւ կատարուած է երգի ու նուազածութեան (սրինգի) միջոցով: Հեթանոսական հայ բարքերու արտայայտութիւնն է «Եղեր»ը, ինչպէս նոյն բառէն կազմուած «Եղերամայր» (լալամայր)ը: Հայ գուսաններուն նախասիրած վիպասանքին մաս կազմած է «Եղեռն»ը, այսինքն՝ յունական թատրոնի նմանութեամբ՝ թագաւորներու, իշխաններու մահուան ողբասացութիւնը:

Հետեւարար, «Եղեռն» բառը սկիզբէն եղած է ողբասացութիւն մը: Ողբական կամ լացուկոծի նոյն իմաստին հետ առընչուած են «Եղուկ» ու «Եղկելի» բառերը:

Սակայն յաջորդ հանգրուանին, «Եղեր»ը նշանակած է «լալոյ արժանի գործ», ողբերգական դէպք կամ դժբախտութիւն, առանց մանրամասնելու «լալոյ արժանի գործ»ին բնոյթը։ Դժբախտ դէպքը, իր տարողութեամբ, գերազանցած է ողբասացութիւնը եւ «Եղեր կամ Եղեռն» բառերը գերազանցապէս նշանակած են «փորձանք, չարիք», աղէտ, այսպէս պատրաստելով եղեռն բառին ներկայ իմաստը։

Եւ որովհետեւ «փորձանքի ու չարիքի» պատճառը յաճախ ոճրագործութիւն մը եղած է, ուստի «Եղեռն»ը ի վերջոյ առած է ոճիրի իմաստ, որմէ եւ «Եղեռնագործ» (ոճրագործ) բառը։

Եղեռնը միայն ցաւալի դէպք կամ աղէտ մը չէ, այլ անոր մէջ ոճիր կայ, հետեւաբար յանցանք, ուստի դատապարտութիւն ու պատիժ։

ՈՃԻՐ

Հիմնուելով անոր սանսկրիտ եւ զենդական արմատներուն վրայ, «ոճիր» սկիզբէն նշանակած է չար վարմունք, չար արարքի գործագրութիւն։ «Ոճիր»ը չարագործութեան ծանր տեսակն է. ծանր՝ իր պատճառած վնասին մեծութեամբ, ծանր՝ վնասի ենթարկուած մարդոց բազմութեամբ, ծանր յանցապարտութեամբ։

Մարդը զանազանած է չարը նախ ըստ իր աղբիւրին. չար կայ, որ բնութենէն կու գայ, եւ չար կայ, որ մարդը կը գործէ։ Բնութեան պատճառած չարիքները մարդը չէ բնորոշած «ոճիր» բառով, որովհետեւ զանազանած է չարագործութիւնը, որ յանցաւոր է, եւ չարագործութիւնը, որ պատիժի արժանի է։

Ապա պատիժի արժանի չարիքներու միջեւ եւս՝ Մարդը զանազանած է փոքր չարութիւնը մեծ չարութենէն, փոքր յանցանքը մեծ յանցանքէն, ու անոնց համեմատ՝ փոքր պատիժը մեծ պատիժէն։

«Մեծ չարութեան» Մարդը տուած է «ոճիր» անունը, սպասելով որ անոր տրուի մեծ պատիժ։

ՆԱԽՃԻՐ

Ներկայ հայերէնով՝ նախճիր կը նշանակէ կոտորած։

Պահաւական ծագումով այս բառը սակայն նախապէս նշանակած է միայն «որս, որսական կենդանի»։ «Նախճիր առնել» նշանակած է որսի ելլել, որս բերելու երթալ, որսալ։

«Նախճիր» բառն ալ, նախորդ բառերուն պէս, իր նախկին նշանակութենէն ոստում մը կատարած է դէպի ոճրային աշխարհ ու առած է կոտորածի, ջարդի, սպանդի ներկայ իմաստը, այն օրէն երբ մա՛րդը դարձուցին «որս, որսական կենդանի», մա՛րդու հետ վարուեցան իբր որսական անասունի հետ եւ «նախճիր առնել»ը նշանակեց որսի ելլել ո՛չ թէ այլեւս գազան որսալու, այլ մարդ սպաննելու, մարդու որսորդութեան երթալու:

Այս ահաւորութեան դիմաց եւ իր դարաւոր աղէտներուն փորձառութենէն ետք, հայ լեզուն հարկադրուեցաւ սարսափը յոգնակիի վերածել ու «նախճիր»ը «նախճիրք» ընել, «որսական» անմեղ իմաստին՝ ոճիրի տարողութիւն տալու համար:

Խոսրովի անտառներուն մէջ որսի գացող մարդիկը խարութիւն կը դնէին որսին էզ կամ արու ըլլալուն: Ո՛չ մէկ խարութիւն դրուեցաւ հայ ժողովուրդին զաւակներուն հանդէպ, 1915-ին:

ՍՈՒԳ

Սուգը հին ժամանակ եւս՝ ողբի ու խոր վիշտի արտայայտութիւնն էր: Սակայն անցեալին՝ ան տեղի կ'ունենար մահուան առիթներուն եւ իրը յատկանշական երեւոյթ՝ կը կատարուէր անշնչացած մարմնին առջեւ:

Վիշտի արտայայտութեան այս ընթացիկ իմաստէն դուրս գալու եւ ժամանակի խորերը թափանցելու համար, «սուգ» բառի պահլաւական (կամ պարսկական) ստուգաբանութեան պատառիկները քով քովի պիտի բերենք, եւ պիտի քաղենք հետեւեալ տեղեկութիւնները⁽²⁾:

Հստ այդ լեզուական պատառիկներուն, «սուգ» բառը իր մէջ ներփակած է «խարոյկի, միացող առարկայի, կրակի, բոցի, ծուխի, այրելու» միտքեր: Ուրեմն սկզբնական շրջանին, «սուգ»ի ատեն, հնդկական սովորութեան նման, դիակը կ'այրուէր խարոյկի վրայ. բոցերը կը բարձրանային, ծուխը կը տարածուէր, շրջակայքը գիշերով կը լուսաւորուէր:

Մեր հայ մատենագիրներուն մօտ կամ պատմագիրներու է-ջերուն մէջ չենք հանդիպած դիակիզումի հայկական աւանդութեան մը: Յայտնի ալ չէ, թէ, հայերը նախապէս իրենց մեռելները կ'այրէի՞ն «սուգ»ի արարողութեան ընթացքին: Դիակիզումը եթէ նախապէս կիրարկուած էր մեզ մօտ՝ յետագային լքուած ըլլալու էր, քանի որ վաղեմի սովորութեան մը արձագանգն անգամ չէ մնացած մեր մատենագիրներուն մօտ, որքան գիտենք:

Հետեւաբար աւելի հաւանական է, որ դիակիզումը մաս կազմած ըլլայ պահաւու ու պարսիկ բարքերուն։ Նախ որ «սուգ» բառին ստուգաբանական ծագումը անոնց կը պատկանի։ Ապա այս ժողովուրդներուն պաշտամունքին մաս կազմած է կրակը։ Դիակը հրկիզելով՝ անոնք կրակապաշտական ծէս մը կատարած են եւ այդ ընելով՝ իրենց ննջեցեալը, կրակի ճամբով, իրենց կրակ-աստ-ւածին վերադարձնել կարծած են։

ԿԱՊՈՒՏ – ԿՈՂՈՊՈՒՏ

Իբր հոմանիշ գործածուող այս երկու բառերը ստուգաբա-նականօրէն տարբեր մեկնակէտ եւ տարբեր մեկնութիւն ունին։

ա) Կապուտ —

«Կապուտ» բառին բայարմատն է «կապ»։

«Կապ» բառը ծառայած է կազմելու նախ բազմիմաստ բարդ բառեր. «վանկակապ», ծնկակապ, շաղկապ, շղթայակապ, կամա-րակապ, յօդակապ», եւն.։

Կազմած է նաեւ «կապել» բայը, որ կը նշանակէ իրարու բոնեցնել, կապով միացնել։ Նշանակած է նաեւ բոնել, որսալ, կալանաւորել (ձուկ բոնել)։

«Կապել» առած է նաեւ դիւթելու, գերելու կախարդական իմաստ։

«Կապել» բայը գործածուած է նաեւ մտաւոր աշխարհին մէջ եւ նշանակած է ըմբռնել։ Ըմբռնելն ու հասկնալը՝ նախամարդուն պատկերացումին համեմատ՝ նշանակած է «իմաստին հետ կապ-ւիլ», «իմաստը բոնել, կապել»։

• «Կապուտ» բառը առաջ եկած է «կապել» բային Փիզիքա-կան իմաստէն ու անոր կոպիտ ըմբռնումէն. շղթայել։

«Կապուտ» կը նշանակէ «աւար, կողոպուտ»։ Հստ իր ար-մատին, «կապուտ» ընելը կ'ենթադրէ ուժի գործածութիւն, կո-ղոպատուածը «քոնի» ուժով կապել, իւրացնել։

«Կապուտ»ը չի գործադրուիր գողունի կամ ծածուկ ձեւե-րով, այլ օր ցերեկով եւ ուժի ցուցադրութեամբ եւ նոյնիսկ աւա-րին տէրերուն ներկայութեան։ Ան մեզի կը յիշեցնէ ամերիկեան շօյ-ական ֆիլմերուն արջառի աւազակները, որոնք օր ցերե-կով եւ հրացաններու կրակոցին տակ կը կատարէին իրենց «կա-պուտ»ը, գողցուած արջառը իրենց «կապելով»։

թ) Կողոպուտ —

«Կողոպուտ»ն ալ աւար կը նշանակէ : «Աւար»ը պահլաւական հոմանիշն է հայկական «կողոպուտ»ին :

«Կողոպուտ»ին առարկան կը թուի թէ նախընտրաբար տէր չունեցող, լքուած բաներ եղած են, անկախարար այն հարցէն, թէ անոնց տէրերը բռնի^օ թէ ազատօրէն զանոնք լքած են : Ամէն պարագայի, կողոպտողը իր գողցածը թողօն նկատած է :

• «Կողոպտել»ը, մարդուն ինչքերուն բռնի տիրանալ է, բայց ոչ բոլոր ինչքերուն, այլ անոնցմէ մէկ մասին : Տուն կամ խանութ կողոպտողը ամբողջ ապրանքը չի տանիր :

«Կողոպտիչ»ը կրնանք պատկերացնել թաղային խռովութիւններու ընթացքին՝ մարդոց խանութները կողոպտող ցուցարաններուն, կամ անապատի անգղներուն, որոնք դիակին շուրջ կը դառնան մինչեւ անկէ պատառ մը փրցնեն ու փախչին . «դիակապուտ» :

գ) Գողութիւն —

• Կապուտը կամ կողոպուտը ի^{՞՞նչով} կը տարբերին հասարակ գողութենէն :

Կապուտն ալ, կողոպուտն ալ, աւարն ալ գողութիւն են, այսինքն ուրիշին ունեցածին բռնի տիրանալն է, բայց անոնց գործադրութիւնը իրարմէ կը տարբերի . . . ոճի տարբերութեամբ :

«Գող» հայկական բառ է եւ լեզուական կապեր ունի «գեղ» (ծածկել) եւ «գաղ» (գաղտնի) արմատներուն հետ : Գողութիւնը կը թելադրէ «ծածուկ, խարուսիկ, վարպետութիւն» իմաստները :

Գողնալը՝ առանց նշմարուելու ուրիշին առարկան անհետացնել է, ուստի ան կատարուելու է գաղտնի, ծածուկ : Այս գործելակերպէն ծնած է «գաղտագողի» բարդ բառը :

«Գող, գողութիւն» բառերուն իմաստին կեղբոնը չի ծանրանար գողցուածին վրայ : Գողցուած առարկան չէ, որ գողնալը գողութիւն կը դարձնէ, այլ գողնալու ձեւը : Կարեւորը՝ գողութիւն գործադրելու հնարքն է, վարպետութիւնն է, կերպն է :

Գողութիւնը այս տեսակէտէ արուեստ է : Այս ճամբով գողցուած առարկաները կոչուած են «գողօնք», որոնք քանակով մեծ ըլլալու չէին :

• Սակայն երբ վերեւ ըսինք, թէ գողութիւնը արուեստ է, ըսինք, թէ գողութեան մեծագոյն վարպետներն ո'վքեր էին 1915-ին :

Ա.ՔՍՈՐ

Յունարէն բառ, որ հին ժամանակներէն իւրացուած է հայերէն լեզուին կողմէ, ինչպէս մեթու բառը:

«Աքսոր» հայերէնի մէջ մուտք գործած է երկու ուղիով եւ երկու ձեւի տակ. մին՝ ուղղակի յունարէնէն՝ «աքսոր» ձեւին տակ, միւսը՝ ասորենէնէն՝ «էքսոր» ձեւի տակ:

Մեր մէջ մուտք գործած հնագոյն ձեւը՝ յունական «աքսոր»ն է: Ան կազմուած է εξ (գուրս) նախդիրով եւ օրօս (եղերք, սահման) գոյականով: «Աքսոր» բառացիօրէն կը նշանակէ վայր մը, որ կը գտնուի ոստանի մը, երկրի մը, պետութեան մը, ծնընդավայրի մը սահմանագիծէն դուրս: Հոն, այդ օտարութեան մէջ գտնուող անձը կը կոչուի աքսորեալ կամ աքսորական:

• 6-7-րդ դարերու մեր հելլենաբան մատենագիրները, «աքսոր»ը թարգմանած են «արտա-սահմանութիւն» բառով, բառացիօրէն ընդօրինակելով յունական համանման բառակազմութիւնը, ըստ իրենց դպրոցին աւանդութեան:

Մենք՝ Սփիւռքահայերս՝ մենք մեզ կոչած ենք «արտասահմանցի», մինչդեռ աւելի ուղիղ պիտի ըլլար «արտերկրացի» բառը գործածել, մեր այս արտերկրեայ գոյութեան չտալու համար աքսորի իմաստ, թէեւ իրականին մէջ Եղեռնէն վերապրածներուն իւրաքանչիւրը աքսորական մըն է, կամայ ակամայ:

Ա.ՆԱՊԱՏ

Այս պահլաւերէն բառը բացասական ձեւով կազմուած է «ան-ապատ» բարդ բառէն, ուր «ապատ» կը նշանակէ բնակուած, չէն եւ մշակուած վայր, իսկ «անապատ»ը՝ անշէն, անբնակ, բնակութենէ զուրկ տեղ:

Այս ամայութեան իմաստին հետեւողութեամբ՝ «անապատ» բառը հայերէնի մէջ ստացած է նաեւ մենաստանի, վանքի կամ ճգնարանի նշանակութիւն. Լիմ, Կոտուց «անապատ»:

• «Ապատ» բառով կազմուած են նաեւ կարգ մը քաղաքներու անունները, ինչպէս՝ Վաղարշապատ, Սուլթանապատ, Ալահապատ, եւն.: «Ապատ» հոմանիշ է հայերէն «չէն» կամ «կերտ» բառերուն. Տիգրանակերտ, Ալաշկերտ, Հայաշէն, Նուպարաշէն, եւն.:

• Կարգ մը բանասէրներու համար «անապատ» բառը կը նշանակէ «առանց պատի կամ շրջապատի տեղ»: Ուրիշներու համար ալ, ըստ յունական իմաստին, «անկոխ վայր»:

Այս ստուգաբանութիւնը լեզուագիտականօրէն կրնայ ճիշդ չըլլալ, սակայն անոնց նկարագրածը հարազատ պատկերացումն է այն արաբական անապատներուն, որոնցմէ անցաւ մեր ժողովուրդը 1915-ին, աւազներու մէջ նահատակուելու համար, անթաղ:

ԴԻ - ԴԻԱԿ

Բնիկ հայ բառ է, որ լէշ կամ մեռած մարմին կը նշանակէ:

«Դի» բառը կարդ մը հին լեզուներուն մօտ նշանակած է ապականութիւն, մարմնի փտութիւն, որուն կը վերածուի մարդու մարմինը մահէն ետք:

«Դի» բառը, ուրիշ ազգերու մօտ, պատկերացուցած է դարձեալ մահուան պահը, երբ մարդը գետին կը տապալի մահէն զգետնուած, կ'անշարժանայ ու չի վերականգնիր, որովհետեւ «դիակացա՛ծ» է:

Երկու պատկերացումներուն պարագային՝ «դի կամ դիակ» մահացած մարդուն մարմնին արտայատութիւնն են, այս կամ այն ձեւով: Ինչպէս քանիցս նշեցինք, Նախամարդը ընդվզած է ամէն գործօնի դէմ, որ իր մարմնին գեղեցկութիւնը կը խաթարէ կամ իր մարմնական ամբողջութիւնը կ'անդամահատէ:

ԴԱԳԱՂ (Ք)

«Դագաղ»ը նախապէս չէ եղած մահուան այն սնտուկը, որուն մէջ ննջեցեալ մը կը փակեն, զայն հողին յանձնելէ առաջ:

«Դագաղ» բառին արմատը չէ լուսաբանուած:

Ոմանք զայն կը վերագրեն սանսկրիտ «դաղ» (տաղել, այրել) բառին, զայն զուգորդելով բառին նաեւ կասկարայ իմաստին եւ մեռելը այրելու սովորութեան հետ:

«Դագաղ» նախապէս նշանակած է այն «ճաղը», որուն վրայ մեռելը կը փոխադրէին»: Ասիկա մասնակի նկարագրութիւնն է յուղարկաւորութեան նախնական մէկ ձեւին, ըստ որուն՝ դիակը կը պառկեցնէին կասկարայի ձեւով շինուած երկաթէ պատգարակի վրայ եւ զայն ուսամբարձ կը շալկէին դէպի վերջին կայքը,

նման հոռմէական գահաւորակներուն, որոնց վրայ կ'ընկողմանէին իշխանուհիները եւ կը շրջէին հին Հոռմի փողոցներուն մէջ, հուժկու գերիներու ուսերուն վրայ:

Այդ երկաթէ ճաղին վրայ դիակը զետեղելէ ետք՝ զայն կը տանէին կիզման վայրը եւ «դագաղ»ը կը տեղաւորէին խարոյկին վրայ (ինչպէս խորովածի շամփուրը կրակին վրայ) եւ կրակ կու տային: Մարմինը փայտերուն հետ կ'այրէր, կը սպառէր, իր մոխրները խառնելով խարոյկին մոխրներուն հետ: «Դագաղ»ը, պաղելէ ետք, կը հանէին խարոյկին վրայէն, կը մաքրէին զայն: Ան յաջորդ գործածութեան համար պատրաստ էր:

Սկզբնական շրջանին՝ ճաղը փայտէ շինուած էր, որով ամէն մէկ դիակին հետ «դագաղ»ն ալ կ'այրէր: Պէտք էր ամէն անգամ նոր դիակի համար նոր «դագաղ» շինել: Ապա դագաղը կատարելագործուելով՝ կասկարայի կերպարանք առաւ:

Այս կասկարան կը ծառայէր նաեւ իբր պատժական գործիք. դիակին տեղ մարդը ողջ ողջ կը պառկեցնէին շիկացած կասկարային վրայ:

ԴԱՄԲԱՆ – ԴԱՄԲԱՐԱՆ

«Դամբան» կը նշանակէ գերեզման, իսկ «դամբարան»՝ («արան» տեղական մասնիկով) կը նշանակէ «թաղելու» կամ «ոսկորներու տեղ»:

«Դամբ» արմատի սկզբնական իմաստն եղած է «փոս փորել», ապա նշանակած է «թաղելու համար փորել»:

«Դամբան» բառին հին արմատներուն շուրջ պրապտումներէն կը հետեւի նաեւ, թէ «դամբան» բառը հիմնուած է «մահ, խաւար, մութ» նշանակող բառերու վրայ: Իսկ ն. Մասի բացատրութիւնները՝ «դամբան» բառը կը կապէն «օսկոր» նշանակող ասորական բառին:

«Դամբ» բառին յունական արմատները կը թելադրեն նաեւ «պատանքել»ու իմաստ, այսինքն՝ կ'ակնարկէ պատանքի մէջ փաթթուած թաղելու սովորութեան, Ղազարոսի պէս:

• Պէտք է օր մը խօսիլ մարդ արարածին դամբան ունենալու բնածին զգացումին մասին:

ՇԻՐԻՄ

Բանասէրներուն տուած զանազան բացատրութիւններուն համաձայն, «Հիրիմ» նախապէս նշանակած է «փոս» (յունարէն), «հաստատուն բնակարան» կամ «պառկելու տեղ» (սանսկրիտ):

«Եիրիմ»ը կը զանազանուի գերեզմանէն անով՝ որ «Հիրիմ»ը կը նշանակէ դամբանաքար կամ քարաշէն գերեզման: Հողակոյտի տակ թաղուած գերեզման մը «Հիրիմ» չի կոչուիր: «Եիրիմը գերեզման մըն է, որուն վրան կառոյց մը կայ, միշտ քարաշէն:

Սանսկրիտ լեզուով «պառկելու տեղ» եւ «հաստատուն բնակարան»ի իմաստներէն մեկնած՝ հայերը «Հիրիմ»ը ըմբռնած են իբր «քարաշէն կառոյց»: «Եիրիմի նախնական նշանակութիւնն էր պարզապէս քար»⁽³⁾:

Հետեւաբար՝ երբ «Հիրմաքար» կ'ըսենք՝ սխալ հայերէն կը խօսինք. եթէ «Հիրիմ»ը արդէն քար է՝ շիրմաքարը ի՞նչ է:

ԳԵՐԵԶՄԱՆ

Իրանական ծագումով այս բառը, սկզբնական չրջանին չէ նշանակած հողին մէջ փորուած փոսը, ուր մեռելները կը թաղեն: «Գերեզման» ունեցած է գերբնական իմաստ, նշանակած է «հոգեւոր արքայութիւն», «երկինք», պարսկական կրօնական ըմբռնումով՝ «գովեստի տուն»ը:

«Գովեստի տուն»ը երկու ձեւով կարելի է հասկնալ. ըլլա՛յ իբր գովեստի արժանացած (բարի) մարդոց (փրկեալներուն) տուն, ըլլա՛յ նաեւ իբր աստուածները «գովելու վայր»:

Պարսիկ ժողովուրդը «գերեզման»ը հասկցած է իբր նախադուռ «արքայութեան»: Երկինք մը, որ գերեզմանով կը սկսի...: Ահա թէ ինչու գերեզման պղծելը՝ մարդու յաւիտենականութիւնը պղծել նշանակած է: Այս պատճառով՝ գերեզմանապղծութիւնը խստիւ դատապարտուած համամարդկային երեւոյթ մը եղած է բոլոր ազգերուն մօտ:

• Նախամարդուն կողմէ «գերեզման»ը իբր երկինքի նախադուռ կամ իբր «գովեստի տուն» ըմբռնուելէ ետք, զարմանալու չէ եթէ մարդոց գերեզմանները բացառիկ ձեւով ճոխացուած եւ պաշտպանուած կ'ըլլային: (Յիշել հայ թագաւորներուն դամբանները, որոնք ամրոց-գերեզմաններ էին): Ուստի ո'չ ալ զարմանալու է, եթէ գողերն ալ, գերեզմանը երկինքի նախադուռ սեպելու փոխարէն՝ զայն գողութեան առիթ համարէին եւ զանոնք թալաննելու ելլէին:

Ուսկից՝ «գերեզմանահատ» կամ «գերեզմանակրկիտ» բառերուն գոյութիւնը, որոնք երկու տեսակ գերեզմանի կակնարկեն. «գերեզմանահատ»ը ամուր գերեզմաններու գողն էր, քանի որ պէտք էր «հատանել» (ինչպէս այսօր դրամատուներուն արկըդները). իսկ «գերեզմանակրկիտ»ը դիւրաւ բացուող գերեզման կը կողոպտէր, քանի որ կրնար բրիչի կտուցին հարուածներով բանալ զայն:

• ՄԵՆՔ ալ կը հաւատանք հին պարսիկներուն հետ, թէ մեր միլիոնաւոր նահատակները, որոնք անգերեզման մնացին, անոնք եւս հասան «գովեստի տուն», «երկինքի արքայութիւն»:

ԿԵԶ – ՈՂՋԱԿԵԶ

«ԿԵԶ» բայարմատէն կազմուած է «կիզուլ» բայը, որ կը նշանակէ այրել:

«ԿԵԶ» բառով կազմուած են «հրկէզ-հրկիզել, արեւակէզ, բոցակէզ, ածխակէզ, գինեկէզ» (գինիի սրսկումով զոհ), ողջակէզ»:

«ԿԵԶ» բառը առընչուած կը գտնենք կրակային իմաստին, որ արտայայտուած է «սուզ» բառով:

• «Ողջակէզ-ողջակիզել» բառերու ճիշդ ըմբոնումին մէջ՝ իմաստի շփոթութիւն կը ստեղծուի, որովհետեւ «ողջ» բառը գոյգ իմաստներ կ'արտայայտէ:

Արդարեւ, «ողջ» կը նշանակէ թէ՛ ապրող (ողջ եմ), թէ՛ ամբողջ (ողջ օրը):

Մօտէն ստուգենք «ողջ» բառին իմաստը:

ՈՂՋ –

Կազմուած է հայկական «ող» արմատէն, «ջ» մասնիկով:

Կը պարունակէ երկու իմաստ. ա) ապրող, կենդանի. բ) ամբողջ, բոլոր:

Մէկ ածականով երկու տարբեր իմաստ արտայայտելը՝ կը մատնանշէ հայ նախամարդուն մօտ իւրայատուկ աշխարհայեցքի մը գոյութիւնը՝ մարդ էակին մասին:

Արդարեւ հայ նախամարդուն համար՝ ա'յն մարդը «ողջ է» (կենդանի է), որ «ողջ է» (ամբողջ է): Մարդը որ մեռած է, չի կրնար «ողջ» (ամբողջ) ըլլալ, քանի որ բան մը կը պակսի անոր մարմնին մէջ, որ կեանքն է:

Մարդը ամբողջ է, երբ ողջ է: Մեռած մարդն ալ մարդ է, սակայն քանի որ ողջ չէ, ամբողջ մարդ չէ: Մարդը երբ կը մեռնի,

կը կորսնցնէ իր ամբողջութենէն մաս մը, կեանքը, ողջութիւնը: Ուստի այլեւս չի պատկանիր ողջերու աշխարհին:

Նախամարդը կը ճանչնայ ողջերու աշխարհը, բայց յստակ գաղափար չունենալով միւս կեանքին մասին, անդենականը չի նկատեր իբր իր ամբողջութեան մաս: Այս պատճառով՝ ան չ'ուզեր միջամուխ ըլլալ անդենականէն ներս, որ աստուածներուն կը պատկանի: Նախամարդը համեստ մարդ է, ան կը փորձէ հասկնալ ու վերլուծել միայն ներկան:

Ներկան՝ այս աշխարհն է:

Ինք ներկային կը պատկանի, որքան ատեն որ ողջ է, բառին երկու իմաստներով:

• Մարդու ողջութիւնը, այսինքն՝ ապրիլը երկու տեսակ է. հիւանդ ողջութիւն եւ առողջ ողջութիւն: Առողջ մարդը աւելի կենդանի է քան հիւանդ մարդը:

Հիւանդը թէեւ ողջ է, բայց ամբողջ (ողջ) չէ, որովհետեւ հիւանդութիւնը նուազումն է մարդուն ամբողջութեան: Այս ըմբռնումին հիման վրայ է, որ հին հայուն համար՝ «ողջացնել» գրաբարեան բայց կը նշանակէ բժշկել: (Ողջացնել = Ամբողջացընել, ուստի Առողջացնել):

• «Ես ողջ առողջ եմ», երբ ըսեմ (երկու բառեր գործածելով), «ողջ» բառը կ'արժեւորեմ իր զոյգ իմաստներով ու կը նշանակեմ՝ «առողջ մարդու ողջութիւնը կ'ապրիմ»:

- Երբ բարեկամ մը «կ'ողջունեմ» կամ «ողջոյն» կու տամ անոր, նախ եւ առաջ՝ անոր ողջութիւն մաղթած կ'ըլլամ, այսինքն՝ Նախամարդուն ստեղծած ու ըմբռնած իմաստով՝ «ամբողջ եղի՛ր», կ'ըսեմ անոր:

• Սեմական ժողովուրդները կը նախընտրեն իրարու «խաղաղութիւն» մաղթել. «Սալա՛մ» կամ «Շալո՛մ» ըսել:

Խաղաղութիւնը լաւ է, բայց հայ Նախամարդուն եւ անոր զաւակներուն համար՝ «ողջութիւնը» ա'լ աւելի լաւ է, մանաւանդ երբ կեանքը՝ յարատեւ վտանգուած գոյութիւն մըն է:

• Մենք խաղաղութիւն կը մաղթենք մեր նահատակներուն:

Բայց այդ մարդիկը աւելի գոհ պիտի ըլլային եթէ ողջութիւն մաղթէինք անոնց:

Մեռած մարդը ի՛նչ ընէ խաղաղութիւնը, այս աշխարհիս մէջ:

ՎԵՐՋԱԲԱՆ

Այս խումբ մը բառերուն վերլուծութենէն եթէ ուզենք եղ-
րակացութիւն մը քաղել, պիտի փափաքինք հետեւեալ երկու երե-
ւոյթները մատնանշել .—

1)

Նախամարդը, հակառակ իր վայրենի արտաքինին ու բար-
բարոս կենցաղին, մեծապէս գնահատած ու յարգած է Մարդուն
մարմնական ամբողջութիւնը (intégrité physique): Ինչպէս նկարիչ
մը կը յարգէ արուեստի գործ մը, որ նկարուած է պաստառին վրայ
(ո՛վ ալ ըլլայ անոր հեղինակը) եւ կը զգուշանայ անոր վնաս հաս-
ցընելէ, նախամարդն ալ յարգած է արուեստի ուրիշ գործ մը, որ
Մարդն է, անոր մէջ նկատելով կատարելագործուած մեքենայ մը,
իր կեանքի բոլոր պահանջներուն գոհացում տուող սքանչելի յօ-
րինուածք մը:

Իր այս մարմնական կատարելութեան դիմաց, Մարդը ինք-
զինք պատկերացուցած է իբր ինքնարաւ ամբողջութիւն մը, կա-
տարեալ իր չափերուն մէջ, գոյապէս գեղեցիկ, հետեւաբար յաւերժ
ապրելու կարող ու կարօտ: Այս պատճառով՝ մահը, հիւանդու-
թիւնը, անդամահատումը, (որքան ալ համակերպած ըլլայ անոնց
հետ), Մարդուն սակայն թուացած են իբր խաթարում, ոճրափորձ՝
ընդդէմ իր ամբողջութեան, իր գեղեցկութեան, իր կենդանի կա-
տարելութեան:

«Մահ»ը նկատած է իբր իր հոգի-մարմին ամբողջութեան
դէմ խախտում, իսկ հիւանդութիւնները՝ իբր ոտնձգութիւն իր
առողջական ամբողջութեան դէմ: «Ողջութիւն»ը պատկերացուցած
է իբր «ամբողջութիւն»: «Թաղել» նշանակած է սիրելիի մը մար-
մինը ապահով տեղ զնել, որպէսզի օր մը անոր հոգին ու մարմի-
նը զիրար գտնեն ու «ամբողջանան»:

• Հայ նախամարդուն զգացած այս յարգանքը իր Փիզիքա-
կան ամբողջականութեան հանդէպ՝ ազգային բնագդ ու Փիզիքա-
կան ժառանգութիւն մըն է, կը կարծենք, հայ նախամարդէն դէպի
յետագայ Հայութիւնը: Աշխարհի երեսին՝ քիչ ազգեր կան, ո-
րոնք հայուն չափ բնազդական կառչածութիւնն ունին իրենց «ամ-
բողջականութեան»: Հայը իր անհատական ամբողջականութեան
զգացումը ընդլայնած, ընդարձակած եւ հասցուցած է ազգային
ամբողջականութեան մը յղացումին:

Այս կառչածութեան իբր բնական հետեւանք, հայկական ամբողջականութեան դէմ հասցուած հարուածի մը ցաւը ո'չ մէկ ժողովուրդ այնքան ազգովին կը զգայ ու կը սպայ, կը կարծենք, որքան հայը:

Փաստ, որ 80 տարիներ անց, ան Եղեռնին պատճառած աղէտին հետ չէ՝ հաշտուած, չէ՝ համակերպած տակաւին եւ երեւի չհաշտուի: Առաւել՝ անոր մշտակայ, յարատեւ եւ անդիտակից ձգտումն է վերակազմել իր այս խոցուած ամբողջականութիւնը: Եւ ինչպէս վիրաւոր մարմինը կը ձգտի սպիացնելու իր ստացած վերքը՝ հայն ալ միշտ կը ձգտի վերակազմելու իր ամբողջութիւնը, լրացնելու նահատակուած մէկուկէս միլիոն զոհերուն թողած մարդկային բացը եւ վերատիրանալու իր բռնագրաւուած հողերուն, որպէս ազգային ամբողջականութեան մաս:

2)

Մարդ արարածի գոյութեան օրրանէն չուերթը դէպի յաջորդական միւս դարերը՝ բարոյական անկում կրած է եւ Մարդը չետզհետէ անցած է իր սկզբնական բարութենէն դէպի չարացում: Եւ այս վատթարացումի գործընթացը արձանագրուած կը գտնենք մեր ներկայացուցած բառերուն յեղաշրջուող իմաստին մէջ:

Նախամարդուն ցուցաբերած յարգանքը հանդէպ մարդ էակին եւ անոր Փիզիքական ամբողջականութեան՝ յետագայ մարդը չյարգեց ու չպահպանեց, այլ հետզհետէ անտեսեց ու զայն ոտնակոփ ըրաւ:

Այս անժխտելի իրողութեան մունջ ու անաչառ վկաները մնացին մարդուն յօրինած բառերը: Սանսկրիտ, պահլաւ, պարսիկ, հայ, յոյն, լատին ծագումով լքուած պատառիկները քօղազերծեցին ու ամբաստանեցին յետագայ մարդը եւ անոր գործած ոճիրը անոնց նախնական իմաստին դէմ: Այդ ո'չ ոքի պատկանող լեզուական փշրանքները անողոք փաստերը դարձան Մարդուն չարացումին Մարդուն դէմ:

Նախամարդը յօրինած էր «սպաննել, կոտորել, ջարդել» եւ բազմաթիւ ուրիշ բայեր, անոնց անմեղ իմաստով, զանոնք գործածելու համար իր անմեղ առօրեային մէջ, բնութեան եւ աստւածներու սրբազան պաշտամունքին իբր ծառայութիւն, իր Արարիչին հրամանին համեմատ:

«Փողոտելը, խողխողելը, յօշոտելը, կոճոպելը, ջնջելը», եւն. ., բառեր էին, զորս նախամարդը հնարած էր ո'չ թէ մարդը

սպաննելու, այլ իր երկիրը մշակելու եւ իր սնունդն ու ապահովութիւնը հայթայթելու համար:

Ու ահա՝, չենք գիտեր ե՛րբ, աստուածներու պաշտամունքին նուիրուած ու բնութեան զարգացումին ընծայուած այս հոյակապ բառերուն թիրախները շեղեցան իրենց նպատակէն ու ելան Մարդուն դէմ: «Նախճիր»ը լքեց իր որսորդական իմաստը ու դարձաւ ջարդ: «Եղեռն»ը, որ կը նշանակէր սուրդի բարեպաշտ արարողութիւն, դարձաւ ցեղասպանութիւն: Բառերուն իմաստները բռնաբարուեցան, չարացան, վայրագացան:

Մարդը ժամանակ դրաւ չարանալու:

Ու չարացաւ: Ասոր վկաներն են բառերը:

Այս էջերն ալ՝ անոնց ամպիոն:

ԱՆԴՐԱՆԻԿ ԿՌԱՆԵԱՆ

FOOTNOTES

- Տես՝ Անդրանիկ Կոսմեան, «Բառերուն միւս երեսը», Ա. մաս, **Հայկագեան Հայագիտական Հանդես**, հատ. ԺԳ., Պէյրութ, 1993, էջ 11-26, և նոյն, Բ. մաս, հատ. ԺԳ., Պէյրութ, 1994, էջ 197-216:
- Հր. Աճառեան, **Հայերէն Արմատական Բառարան**, հատ. Դ., Երեւան, 1979, էջ 248:
- Հր. Աճառեան, **Արարատ**, Վաղարշապատ, 1911, էջ 419:

THE OTHER SIDE OF THE WORDS

III

(SUMMARY)

ANTRANIK GRANIAN

This is the third installment of a series of articles dedicated to the analysis of the inner content and meaning of some Armenian words which, this time, are related to the eightieth anniversary of the commemoration of the Armenian Holocaust of 1915. After an introduction to the work to be presented, the author discusses the various meanings and the usages of the following words:

1. **Djardel** (to massacre), **djard** (massacre),

2. **Kotorel** (to massacre), **kotoradz** (massacre),
3. **Spannel** (to kill),
4. **Meranil** (to die), **mard** (man), **mah** (death),
5. **Phoghodel** (to cut the throat),
6. **Khoghkhoghel** (to slaughter),
7. **Hoshotel** (to chop),
8. **Khoshoshel** (to hash),
9. **Kodjobel** (to lop off),
10. **Koshkodjel** (to pluck up),
11. **Mortel** (to slay),
12. **Zenool** (to sacrifice),
13. **Benadjendjel** (to exterminate),
14. **Djendjel** (to abolish),
15. **Kodzel** (to bewail),
16. **Voghokel** (to supplicate),
17. **Taghel** (to bury),
18. **Matagh** (tender, young),
19. **Mataghel** (to sacrifice),
20. **Hacht** (oblation),
21. **Zoh** (victim),
22. **Tzon** (dedication, present, gift),
23. **Soor** (sword, sharp, piercing),
24. **Yeghern** (holocaust),
25. **Vodjir** (crime),
26. **Nakhjir** (carnage),
27. **Sook** (mourning),
28. **Kapoot** (spoils),
29. **Koghopoot** (booty),
30. **Aksor** (exile),
31. **Anapat** (desert),
32. **Di** (corpse), **diak** (corpse),
33. **Dagagh** (coffin),
34. **Damban, dambaran** (tomb),
35. **Shirim** (sepulchre),
36. **Gerezman** (grave),
37. **Kez** (burnt),
38. **Voghdj** (alive, complete), and
39. **Voghdjakez** (burnt offering).

Though innocent and religious in content in the days of their incursion, those words underwent certain changes in content with the passing of time, lost their religious meaning, and, in the long run, came to be related to the evil expression of the relationship of man with man. At last they came to be identified with vile and man's wickedness towards man.